

նուեցաւ, եւ իի զօրապետը անձնատուր եղաւ հիւսիսականաց. բայց վրան հինգ օր չանցած՝ կինքոլնը սպաննեցին, եւ բոլոր Ամերիկացիք, կինքոլնի թշնամիներն անգամ, մեծ տրամութեան մէջ ընկզմեցան:

Կինքոլնին տեղը հասարակապետութեան Գահերէց ընտրուեցաւ Անտրիւ (Անդրէս) Ճննուըն, որ ծնած է 1808-ին. նոյնպէս աննըշան եւ աղքատ ծնողաց որդի, ի մանկութենէ առանց ուսման մնացած, եւ յետոյ ինքիրմէ կարգալ գրել սովորած: Կըսեն թէ երբոր Ճննուըն գերձակի մը քով աշակերտութիւն կընէր, գերձակին բարեկամներէն մէկը սովորութիւն ունէր նորա խանութը գտլու, եւ աշխատաւորաց կար կարած ժամանակը բարձր ձայնով կկարգար անանց Անդիկոյ երեւելի փաստաբաններուն ճառերը: Ճննուըն պատանին մեծ ուշագրութեամբ մտիկ կընէր այն կարգացմունքը, անով սէր մը ձգեց կարգալ սովորելու որ այն ճառերուն միտքը աւելի լաւ հասկընայ, գնաց այբբենարան մը դնեց, ու առանց վարժապետի կարգալ սովորեցաւ՝ գործաւորաց մէ-

կուն երբեմնական օգնութեամբը. յետոյ այն ճառ կարգացող անձէն գիրքը առաւ ու սկսաւ կարգալ, եւ այնուհետեւ ամէն իրիկուն երկու երեք ժամ կարգալով կանցընէր: 1828-ին իւր գեղին գղիր ընտրուեցաւ, մինչեւ երեք անգամ. յետոյ իւր նահանգին օրէնողբական ժողովին երեսփոխան. եւ այնուհետեւ քանի գնաց անունը մեծցաւ իբրեւ ճարտասան եւ օրէնսդէտ, եւ զանազան գաւառաց զինուորական կուսակալ գրուեցաւ, միանգամայն եւ քաջութեամբը անուանի զօրապետներէն մէկն եղաւ. եւ թէպէտ շատ թշնամիներ ալ ունէր, 1865-ին Մարտի 4-ին ազգային Հասարակապետական ժողովը ընտրեց զինքը կինքոլնին օգնական, եւ ապա նորա յաջորդ: Ճննուըն ամէն կողմանէ Ամերիկացւոց մեծարանքին արժանաւոր մարդ է, եւ իրեն փորձառու, ուշագիր եւ ողջամիտ բնաւորութեամբը կյուսացուի որ ոչ միայն կինքունին արժանաւոր յաջորդ է, այլ եւ Ամերիկայի գործոց յաջողութեան եւ խաղաղութեանը պատճառ պիտի լինի:

### ՄԱՆՐԱԼՈՒՔԻՅ.

ՄԱՐԴՈՒՄ ԸՆԵԼԻՆ ՆԱԽՐՈՒԹԻՒՆ:

Էնդհանուր կարծիք է բնագիտաց՝ թէ խելացի մարդոց ըղեղը աւելի նիւթական ծանրութիւն ալ ունի քան թէ անխելքներունը: Օրինակի համար, սովորաբար չափահաս մարդու մը ըղեղին ծանրութիւնն է մէկ ֆունիթ եւ 91<sup>1/2</sup> զոլոթնիք. բայց Քռումուէլի ըղեղին ծանրութիւնն է եղեր 5 ֆունթ 18 զոլոթնիք: Լորտ Պայլըն բանաստեղծինը 5 ֆունթ 20<sup>1/2</sup> զոլոթնիք. Տիւփիւյիթին բժիշկինը 2 ֆունթ 42 զոլոթնիք. Քիւվիէ բընապատումինը 5 ֆունթ 44<sup>1/2</sup> զոլոթնիք. Նափուէռնի Ա. ըղեղը 2 ֆունթ 45<sup>1/2</sup> զոլոթնիք:

ԶՈՒԱՐՃԱԼԻ ԳԻՊՈՒԱՆՆ ՄՅ.

Տարւոյս սկիզբները Փարիզու երկաթուղիներէն մէկուն կայարանին մէջ գիպուած մը պատահէր է շատ զուարճալի, եւ միանգամայն խրատ առնելու բան:

Ժիւլ Մէնիր անունով երեսուներեք տարեկան երիտասարդ մը կայ եղեր՝ տղայութեան ժամանակէն որբ մնացած, ու տամնըլեց տարեկան առենը Փարիզէն Ամերիկա գնացած: Փարիզու մէջ հօրեղբայր մը միայն ունի որ վրան շատ սէր ունենալով գիշեր ցորեկ կմտածէ եղեր թէ երբ պիտի գառնայ արդեօք Ամերիկայէն իւր եղբօրոր

դին։ Վերջապէս կիմանայ որ այս ինչ օրը՝ երեկոյեան երկաթուղոյն ընթացքովը պիտի գոյ Մէհէրը, պիտի հասնի Փարիզ. ուստի այն իրիկունը կերթայ կայարանը, մեծանչամբերութեամբ կմանէ բազմաթեան մէջ, եւ ուրախութենէն աչքը մութ կոխած՝ կոկոի մէկը մէկալը կոկրտելով հրմըշտրկելով առաջ երթալ որ եղբօրորդւոյն հանդիպի։ Մէկը մէկալը կնեղանան այն ծերուն այնպէս անքաղաքավար կերպով առաջ անցնիլ ուղելուն վրայ. իսկ նա նոյն միջոցին կղարնուի բարձրահասակ ու մեծզի երիտասարդի մը հետ՝ որ գիմացէն կուգայ եղեր. այնպէս սաստիկ եղեր է զարնուածքը որ երկուքն ալ բարկանալով իրարու վրայ՝ կըսկըսին մէկզմէկ նախատել։ Մէկը կըսէ. ինչ կոպիտ մարդ ես. մէկալը թէ «Կոպիտը գուն ես։ — Անամօթ։ — Աներես ու անզգամ»։ Այս խօսքէն ետքը բանը մինչեւ իրարու ապտակ զարնելու կհասնի. կոխուը կմեծնայ, կոկոին ծեծկուիլ. Վրայ կհանին բարեկարգարանի պաշտօնեաները, կըսնեն կտանին մօտ եղած պահանորդաց տեղը։ Պահանորդաց գլխաւորը կհարցընէ երիտասարդին թէ «Անունդինչ է։ — Ժիւլ Մէհէր։ — Ժիւլ Մէհէր, կկանչէ անդիէն ծերուկը. ինչ կըսես. տես դուն եղած բանը»։ Եւ իսկոյն հօրեղբայրն ու եղբօրորդին կիմաթթուին իրարու մեծուրախութեամբ, եւ բոլոր տեսնողները կապշին կմնան։ Իսկ նոքա իսկատ շուտ կմունան կոխւն ու ծեծկուունքը. վասն զի ինչ էր անոնց պատճառը, եթէ ոչ մէկզմէկ տեսնելու կարօտէն արտորանք։

— Ո՞րչափ անդամ կհանդիպի մեզի ալ որ մեր չճանչցած մարդուն վրայ կասկածներ կընեմք, վրան գէշ կխօսիմք, երեսը տեսնել չեմք ուղեր, ու երեմն կուիւ ալ կընեմք հետը. կարծիք կընեմք թէ նա թշնամի է մեզի, իրեն թշնամի կդառնամք. շատ անզամ նաեւ կամաւ չտեսնելու կղարնեմք նորա աղէկութիւնները եւ բարեսրտութիւնը։

Ո՞ գիտէ, գուցէ մէկ խօսքով՝ մէկ բացատրութեամբ մը կարելի էր այսքան չարեաց առջեւը առնուլ։ Զգսւշանամք ուրեմն յանդուգն եւ շուտափոյթ գատաղութենէ, որ քրիստոնէական հոգւոյ բոլորովին հակառակ է, եւ գիմացինին հետ թշնամւոյ պէս վարուելն առաջ՝ մտքերնիս բերեմք թէ նամեր եղբայրն է։

### ԶՈՒԱԲՐԱՆԱԼԻ ԿՏԱԿ ՄՅ.

Թօու ատեններս աւստրիացի զինուորականին մէկը, որ պաշտօնէ ելած է եղեր, կվախճանի։ Սա իւր կտակին մէջ կթողու բոլոր անշարժ ըստացուածքը իւր եղբօրորդւոյն, բայց այս պայմանով որ նա ամեննեւին լրագիր չկարդայ. Եւ որպէս զի այս պայմանը Ֆիշդ կատարուի, իւր բարեկամներէն երեքին կորոշէ մեծ գումար մը՝ որպէս զի եղբօրորդւոյն վրայ աչք ունենան։ Պայմանին մէջ այս ալ կայ եղեր որ եթէ եղբօրորդին յանկարծ լրագիր կամ օրագիր կարդայ, զրկուի իւր բաժինէն՝ որ երկու մեծամեծ աներ են, եւ այն տները իւր կտակակատարներուն տրուին։ Այս ալ գիտնալու է որ այն երիտասարդը Վեննայի նամակատան մէջ պաշտօնատէր է, եւ լրագիր կարդալը շատ կըսիրէ եղեր։ — Այս կտակը ո՞քքան որ զուարժակ է՝ նոյնչափ ալ զարմանալի եւ նախանձելի պէտք է երեւնայ կարդացողաց, մանաւանդանոնց որ արդէն լրագիր կարդալու ոչ սէր ունին եւ ոչ սովորութիւն։

### ՄԱԹԻԷ ՏԸ ԼԱ ՏՐՈՄ.

Մարտի 16-ին վախճաներ է Մաթիէս տը լա Տրոմ գաղղիացին, որ այս միջոցիս օդոց գուշակութեանը կովմանէ մեծ անուն իաներ էր ամէն տեղ, թէպէտ եւ Գաղղիացոց հասարակ ժողովրդեանը մէջ վաղուց անուանի էին իրեն օրացոյցները եւ օդերու գուշակութիւնները՝ մինչեւ 400 հազար օրինակի չափ տպագրուած։ Կըսեն թէ ինքը պարզսիրտ եւ պարզամիտ մարդէր, եւ բնական գիտութեանց ետեւէ ընկնելու սկը-

սածը 1851-ին ետքն էր : Այնքան մեծ հաւատք ունէր իրեն գուշակութեանց ճշդութեանը վրայ որ քանի մը ամիս առաջ՝ մինչդեռ ամէնքը կտեսնէին որ նորա կեանքը կարճնալու վրայ է, ինքը գիր գրեր էր բարեկամներէն մէկուն, յորում կմարգարէանար թէ շատ երկար պիտի ապրի :

#### ՎԱԳԻՐԵՐԸ ԶՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ.

Կըսեն թէ Լոնտոնի մէջ ընկերութիւն մը ձեւացեր է Հնդկաստանի վագրերը շարդելու : Երկու տարի առաջ Հնդկաստանի ցամաքէն ծովուն մէջէն լողալով այնքան վագր անցեր է Սինկափուր կղզին որ շատ աշխատանքով հազիւ կրցեր են զանոնք ջնջել. ամէն օր կանայք տղայք եւ աշխատաւորք վագրերուն բերանը կընկնին եղեր : Միայն մէկ գեղի մը մէջ երեք ամսուան միջոցին սպաններ են 10 վագր, 25 ընծառիւծ (զափլան), 20 արջ, 9 բորենի (զըրբլան) եւ երեք գայլ:

ՏԱՐԻՆ ՈՐՔԱՆ ՈՍԿԻ ԵՒ ԱԲՇԱԹ ԿՀԱՇՈՒԻ ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ԵՐԿԻՐՆԵՐ.

Վերջի վիճակագրական տեղեկութիւններուն նայելով, տարին 379 միլիոն թալէով ոսկի եւ արծաթ կելնէ. ասոնցմէ 285 միլիոն ոսկի եւ 94 միլիոնը արծաթ : Քալիֆունիայէն կելնէ գրեթէ 100 միլիոն թալէու, եւ Ամերիկայի ուրիշ երկիրները գրեթէ նոյնչափ . Ռուսաստան 31 միլիոն թալէով, Եւրոպայի ուրիշ կողմերը 10 միլիոն, Ասիոյ ու Ամերիկոյ մէջ 8 միլիոն . իսկ Աւստրալիա 120 միլիոն : Այս դարուս սկիզբէն մինչեւ ցայժմուկին 15 անգամ աւելի սկսեր է ելնել, եւ միայն 1848-էն ի վեր, այսինքն Քալիֆունիոյ ոսկեիանքերուն բացուելէն առաջ, վեց անգամ աւելցեր է ոսկին : Օրագրին մէկը կըսէ թէ այս մտքով կարելի էր մեր դարը ուկեղէն դար անուանել, եթէ շրայլութիւնը, զեղլութիւնը եւ մարդկանց անկուշտ ագահութիւնը այսչափ ոսկին ու արծաթը փոշի չքարձնէին :

#### ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՅԵՇԱՏԱԿԱՐԱՆԻ.

#### ԽՐԻՄՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ.

Խրիմու եւ նախիջեւանի Հայոց Անիէն գաղթական լինելուն պատմութիւնը թէպէտ որդւոց որդի աւանդութեամբ մնացած է նոցա մէջ, բայց այն աւանդութեան գեղեցիկ ու վաւերական հաստատութիւն տուողը ձեռագիր Յայսմաւուրքի մը Յիշատակարանն է, որոյ հասուածները պէսպէս գրուածոց մէջ արդէն գրուած ու հրատարակուած են :

Այն Յայսմաւուրքը գրուած է 1694-ին, ինչպէս որ կըսէ . « Յիշատակ է գիրքս տիւ « բացու Աւետիքին յեկեղեցի Սստուածածնի, « որ կոչի Յայսմաւուրք . զոր կարգեալ է ի « յետին ժամանակս վարդապետն Գրիգոր « Ծերենց կոչեցեալ : Գրեցաւ սա յամի Հայոց « Ածլթ, եւ Տեառն ամի Ա.ՊՊ.Դ, ի կաթողիկոսութեան Տեառն Եղիազարու, յառաջնոր-

« գութեան հիւսիսային երկրիս, որ է Ղոկմ, « Վարդանայ արքեպիսկոպոսի եւ Յակոբ վարդ « գապետի քաջ բարունապետի » :

Մինչեւ 1858 այն Յայսմաւուրքը պահուած էր նախիջեւանի նեալիթայ գեղի եկեղեցին . յետոյ Առաջնորդին հրամանաւը փոխագրուեցաւ քաղաքին սուրբ Լուսաւորիչ անունով մայր եկեղեցւոյն գրադարանը՝ որպէս զի աւելի զգուշութեամբ պահուի :

Մեր յիշատակարանը գրուած է սրբոյն Սարգսի զօրավարին վկայաբանութենէն ետքը, այս խօսքերով .

« Գարձեալ եւ զայս, ո՞վ բարեմիտ ունկնդիրք, ի յիշումն ածցուք ինչ ինչ ի կարճահաւաք յուրակութեանց տարաբախտ եւ հայրենազուրկ